

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԱԼԹԱՆՃԸ - ՍԵՆԵ

(1866)

ՆՈՒՄԵՐՈ - 418

1867 - ՁԻՆԻՃՃԻ ԿՕ

ԱՊՐԻԼ 28

ԱԼԵՔՍԱՆԴՐ 10 ՄԱՅՈՍ

ԱՍԻՍԵՆԻ ԱՊՐԻԼ 28 ԲԵՆԶԵԿԻՍԻ

Տիւնքի չարչարման կիւնիւ. սա-
աթ սապահըն տեօրութենէ գատար
(Սամանը փօնաօլարը հագգընտա,
տիւրարա եաբընտընաւ ըսմի
թէլէղրափար եալընը Բարիստէն օ-
լուպ, 31 ալընը վէ 31 գաբանտը
տէյի եազընը իսի:

Տիւնտէն պիր կիւն էվէլ եանի
սալը կիւնիւ Ենարանըն 28 3/4 29
1/4 զայրը ըսմի թէլէղրափը. Պա-
լաթատա եբէյի քիմնէլէրին էլնտէ
իսի:

Պունուէն նէթիճէսի նպը օլտու-
քի, քիմ քի 28-29 զայրը ըսմի թէ-
լէղրափընը կէօրաիւ իսէ սաթտը, վէ
քիմ քի 31-31 ըսմի թէլէղրափը
կէօրաիւ իսէ ալար վէ պէօլէ ցուն
իլնտէ ցուն իլէ բէք չօգլարը պէօ.
Յիւք պէօլէր զարար իթտիլէր:

Պու կիւն եալընը պու հալի սէօյ.
լէիպ, միւթալաարնտան սարփը
նազար իտէրիլ. լաքին պիր տահա
պէօլէ օլտուգտա, եանի ըսմի թէ-
լէղրափտան օն, եա եիրմի սաաթ
ապտէմ զայրը ըսմի թէլէղրափընը
մէյտանտա կէզտիյի կիպի, սեմու-
նին զարարընը մուճիպ օլան, պէօլէ
պիր եօլուղընգ հագգընտա բէք ա-
ղը լազընտընար աա սէօլէյէպիլըրիլ:

Իքի հաթթա տըրը (ն զնամէլէրտէ
եպգորընը միսիլիւ, եանի Ենար
բատա պու սէնէ ումուսի ճէնի օլա-
մամազ վէ խուսուսի իլէ սէրընթի-
սի մէմալիքի Հարգիլէյէ տօգուսու-
մամազ մպտտէսինէ չօգլարը ինանմա-
յըպ, պու մուպպհասալարընը կը-
րիթիպա իթմիլէր տիր. պիլ վու-
գուաթա մուսթազըր օլարազ, սապը
իլէ պէլէրիլ:

Պապաա ճէնի վէ սուլն իւղէրի-
նէ թէլէղրափ գալ կիւնտէն պէրի-
եա սիւքիւթ իթմէքտէ, եա եօղտա
շիւպհէլի հալաաթիլէր կէթիլմէքտէ
տիր:

Եզճիւմէ Բրուսիա խարիճիլէ նա-
ղըրը Բօնիթ Պիլմարդըն իւղէրիլէր
փօլը տապանճաար իլէ նէթիթ գուր-
չուն աթըլըպ, քէնտիսինէ պիր շէյ
օլմայարազ էլպիմէսինին նէլիլ տէ-
լիկ օլմաար, Սըրպտա իթթիլիլ վու-
գուի. Բումէլիտէ գարընըքըք, Պի-
րիտտէ Սիսամտա իթթիլիլ, վէ պս-
նա էմալ եա պիւթիւն պիւթիւնէ
սալը եօգ, եա եօղնա բիրէյի Վիւլէ
զըյափէթի իլէ կէօլթէրիլէն հալմ-
վաաթիլէր. պիլընը պունլարըն հիչ
պիրիլնէ հէվալէյի սէմմը իթիպար
իթմէյէրէք, վէ հիչ պիր շէյ տէ եօգ
տուր տէյէմէյէրէք, ֆաղաթ կէօղիւ-
միւ զիւն է օնիւնտէ էօլէ պէօլէր պէօ.

Իշուր Բումէլիտէ հաթթատա իքի տէփա, եանի կալը վէ բէնչէմպէ կիւնիլիլ նէքը օլմանմազ տըր:
Ֆիլաթը Բիթմէնտէ Սէմուալը Հալաաթիլէր տպօրաթ օլմայար իլիւն սէնէվի 50 զարուշ վէ ալթը
այլըք 30 զարուշ տուր: Բպօնաթ օլմայարա սէնէվի 60 վէ քիթը այլըք 33 զարուշ տուր:
Տաշալարտա, բոթա իւնթիլիլ իւղէրիլիլ օլարազ, Բէմուալա տպօնաթ օլմայար իլիւն սէնէվի 60
վէ ալթը այլըք 35 զարուշ վէ ապօնաթ օլմայար իլիւն սէնէվի 70 վէ ալթը այլըք 40 զարուշ տուր:

յիւք խաչարի մուխաթարաւար տախի
կէօրմէյիզ:

Ընթրանկա մայիսին տէօրտիւնէ
գատար Էւրօբատան կէլէն բօլիթիգա
հաւատարմէրի ճէնկտէն զիտան սուլհա
մէյեալ տոր: Պու ճիւմիլէ իլէ մայիս 4
իլէ 7սի արաւարընտա պիրտէն պիրէ
պօրսպարտա ֆօնտօլարա պիրպէօյիւք
վէ մէմուլին զայրը տիւշկիւնիլիւք կէլ
միշ տիր.քի, սէպէպի հալա աղնաշը
լամամը տոր. բօլիթիգա հաւատար
լէրի սուլհա մէյեալ օլարաֆ, պօրսա
լարըն պու օլունու իլք տէֆա կէօ
րիւմիւն տիւր, սէպէպի մալիւմ օլ
տուգտա պէյան օլունուր:

Ըճէմ Շահը Պահըը Հապիդէ (Կաու
պից ծով) պիր սէյահէթ իտէճէյիտէն
վէ Տուսիա Բարօրպարը իլէ պու տէնի
զի տօլաշաճաղընտան, վէ Ըճէմ շահ
լարընըն պու վէճհ իլէ պահըը մէզ
քիւրտէ կէզմէլէրի ֆէվգէլտտէ պիր
փուգուաթ օլտուղունտան, Տուսիա
թէրաֆընտան բէք պէօյիւք հազըր
յըգըր կէօրիւմիւն տիւր, վէ հէր
նէ գատար աալի պիր սէյահէթ իտէ
տէ, ատէթ իւզըն պունա տա կէօնա
կէօն բօլիթիգա սէպէպիլէրի կէօսթէ
րիւմիւն տիր:

Երաւթը Գաւգասիյէ դամանտա
նը Կրան Տիւք Սիշէլ տախի Շահը
միւշարալէյի պահըը մէզպուրտէ գար
շըրպըպ միւլաֆաթ իտէճէքմիւն:

Սահմուտ բաշա չարսուսունտա
199 նումէրօ իլէ մուրաֆգամ մաղա
դատա սօն մօտա օլարաֆ, էնվայի
տիւրլիւ եաղըդ բանթալօնլուք վէ
բալթօլուք վէ եէլէքլէք վէ էրքէյէ
տայիր տայըր գուլաշար մէվճուտ օ
լուպ, պու մալէր ապրիլ եիրմիտէն
պաշտըպ մէզատ օլարաֆ սաթըլա
ճաֆ տըր, մալ սահիպի լէֆֆաշիօն ի
տիւպ, պիթիլէճէք օլպուղունտան
կէրէք թօր իլէ վէ կէրէք արշըն իլէ
վէրիլէճէք օլտուղունտան, էհվէն ֆի
յաթ իլէ մալ ալմաղա արզըլ իտէն
լէր պու մէզատ մաղաղասընա պու
յուրսունլար:

ԵՃԱԽԱՆԵՒ ԳԻՉԵՆՑՕ ԾԱՆՆԻ

Պէյ օլը- Ըշ ճաֆ ճաֆէպ 'Ն° 67

Թըքնէֆէս վէ սայըր կէօյիւս իլէ
լէթլէրի իլիւն մուալիճէ մաքինալարը
վէ պէրապէրինաթ օլան իլաճլար: Պու
հիքմէթլու մաքինա վէ մուալիճէլէ
րին հայսիյէթի Սէճմուտա թաֆսի
լէն պէյան օլունմուշ տուր:

Եիրմի պէշ կիւնտէն պէրիւ, 1871/2
վէ տիկէրի 125 զուրուշ ֆայիլի իլի
գըթա սէհիմ պէրաթը Պապը ալիտէն
քէօրիւ պաշընա կէլինճէյէ գատար զայ
օլմուշ օլտուղունտան, հէր քիմ պու
լուր իտէ Սալիյէ հապնէի ճէլիլէսինտէ
տիփանը մուհատէպաթ օտաճըրը Երա
սուֆ էֆէնտիյէ վէրալէրի հալտէ
զիյատէսի իլէ իգրամ օլունուր:

ԴԵՄԱՐԻԿԵԱԹ ԳԵ ՆԱԳՏ	ՍԱԼԸ ԸՊՐԷԼ 26			ՉԱՐԱՄՊԱ 27			ԲԵՆՉԵՄՊԵ 28	
	Սաղա	Եօլէն	Ըլիւն	Սաղա	Եօլէն	Ըլիւն	Սաղա	Եօլէն
Մէճիտիյէ լիւս շըշ	102 50	102 50	102 50	102 50	102 50	102 50	102 50	102 50
Տէյունթը ումուլիյէ թահվի լաթը ինկիլիւ լիւսըր հիսա } պընտան:	34 24	34 25	33 20	33 14	33 21	33 16	33 22	34 10